

բաթաթերթը: Անշուշտ յիշուածներէն զստ ուրիշ թերթեր ալ չլոյս տեսած ըլլալու են, սակայն մեզի անձնաւօթ ըլլալով կը ինչորեք յարգոյ բանասէրներէն, որ բարեհաճին խմբագրութեանս ծանուցանել զանոնք:

Ս. Պ. Ք.



2. ՀՈՅՐ ՄԵՐԸ ԺԵ. ԴԱՐՈՒ ՀՈՅ ԱՐԵՒԵԼԵՆՆ ՊԱՐԵՌԱՐԵՐԱՌՈՎ

Չանօթ Հայագէտ Գր. Ն. Ֆինկի, "Wissenschaftliches Korrespondenzblatt der Philologie Novitates" ամսաթերթին 1906 Նոյ. Դեկտմ. (էջ 35—43) թուոյն մէջ "Die ostarmerischen Laute des 15. Jahrhunderts nach Transskriptionen in Hans Schiltbergers Reisebuch" վերնագրով յուրածը ուշագրութեան արժանի գտնելով՝ բովանդակութիւնը համառօտի յառաջ կը բերենք: Յովհ. Շիլտերբերգէր գերմանացին, ժե, դարուն արեւելք կը ճանապարհորդէ եւ 1396-էն մինչեւ 1427 Արեւելք մտնելով՝ կը գրէ իւր ճանապարհորդութիւնը եւ Արեւմտեայց Հայ լեզուի մասին գաղափար մը տալու համար իբրեւ նմոյշ յառաջ կը բերէ Tereki քով գտնուող Dschulad բաղաբնի մեջ, Հայկական ձայնաւորի ժամանակ բաժնի " Հայր մեր,ը եւ եօթ Հայերէն բառ լատինական տառերով: Զանապարհորդին գիրքը շորս ձեռագիր ունի. Տերունական աղօթքս միայն երկուքին մէջ կայ. այսինքն. Dona. 1. eschingerի եւ Heidelbergerի ձեռագրաց մէջ. իսկ բառերը նաեւ Nürnberg-er ամենաընտիր ձեռագրին մէջը: Բառերը Տեհեւեալներն են. Asswatz tog (D.ի եւ H. 2եռ.ը thog) u chu (D. եւ H. 2եռ. thou miegh (D. 2եռ.ը mieck, H. 2եռ.ը niechk) (Աստուած թողու քու մեղք). էջ 108 տող 1—5. Ogornia (Ողորմա) (H. 2եռ.ը ogornicka. D. 2եռ.ը agornika) էջ 108, տող 6—12: Kathages (կաթողիկոս) (D. եւ H. 2եռ.ը Kathagnes) եւ Takahawr (թագաւոր) (D. եւ H. 2եռ.ը takchauer): Իսկ "Հայր մեր"ն ալ յարդգս է լատինական եւ Հայկական տառերով.

Har myer ur ergink Հայր մեր որ յերկինք
es; surp eytza annun եւ, ուրբ ցից անուն քո:
chu; ka archawun chu; Գայ արբաւուն քո. եղցիցի

jegetzy kam thu hyperginckoh yep ergory; hatz meyr anhabas tur myes eisoir: yep theug (D. 2եռ.ը theug) meys perdanatz hentz myengloch (H. 2եռ.ը myenglich) theugunch meyrokeh perdanatz, yep my theug myes y phwerczuchin (H. 2եռ.ը phwetzuchin); haba prige (D. 2եռ.ը bryge) myes y tzscheren (D. 2եռ.ը czscheren). Amen.

կամք քո յերկինք եւ յերկինք: Հայ մեր հանապազ տուր մեզ այսօր: Եւ թող մեզ պարտք մեր Հայնց (Հէնց) մեջ թողուք մերց պարտապանաց: Եւ մի թող մեզ ի փորձութիւնս, ապա փրկէ մեզ ի շարէնս Ամէն:

Ֆինկ կը գրէ թէ "Հայր մեր, ին հրատարակութեան ժամանակ, ՂԷւնն Մուծաֆեան անուամբ հայու մը ձեռնառութեանը դիմուած է, որ աղօթքին մէջ սրբագրութիւններ կատարած է, սակայն ինքը անոր սրբագրութիւններն ուղիղ չէ համարիր բաց ի թու բառէն զոր chu ուղղած է: Նոյնպէս դիտել կու տայ որ Շիլտերբերգէրի "Հայր մեր,ը ոչ հին Ս. Գրոց թարգմանութեան Տեա բողոքովն նոյն է եւ ոչ ալ արդի ժամանակին Տերունական աղօթքին Տեա կը համաձայնի, եւ թէ զարմանալի բան կը համարի "Փառաբանութեան," (Doxologie) (Ջի քո է արբայութիւնս եւն) մասին գուրս թողուին, ինչպէս նաեւ ժողովրդական արտասանութիւնն եւ բառերուն ձեւերը: Ըստ այսմ կը կատարէ որ չըլլայ թէ Տերունական աղօթքս սուրբութիւններն, Ս. Գրոց թարգմանութեան առաւել եւս մերձ ըլլան, լեզուի ոճն եւ մանաւանդ "Փառաբանութեան," գուրս թողուիլը ժ. Գ. գարու արեւելք հաստատուած Գովնիկեան Միաբանող Եղարք մէջ քաջագործութիւնն ըլլայ: Եթէ Ֆինկի դիտութիւնն ստոյգ է, յայտնի է որ Աղօթքս, Արեւելեայց համար, իբրեւ նմոյշ ժե. գարու արեւելեան գաւառաբարբառոյն՝ նշանակութեան զուրկ կ'ըլլայ: Ֆինկ, ամբողջ բնագրին վրայ գեռ հետեւեալ դիտողութիւններն կ'ընէ. նախ՝ յայտնի գրչի սխալ կը համարի "եղցիցի կամքէն" ետքը եկած thou, perdanatz եւ meyrokeh բառերը եւ առաջինը՝ chu (քո) երկրորդը perdkch (պարտք) եւ երրորդը՝ meyrotsz (մերց) կը սրբագրէ: Հետեւեալ սխալներն շեշտելէն ետք կ'անցնի, Տերունական աղօթքին ամէն մէկ բառին վրայ եւս համեմատական լեզուագիտական օրինակ դիտողութիւններ ընելով, մեկնելու կամ արգարաքցնելու համար աղօթքին մէջ դիտուած ժե. գարու գաւառաբար-

բառը: Աւերորդ կը համարինք յառաջ բերել մեկնութիւններն, որոնցմով կը վերջնայլ Հայաստանի յօդուածը: Հ. Ա. Ք.



3. ԱԳԱԼԻ ՎՈՐՈՒՍՏԵՐԻ

Անցեալ տարւոյ մէջ մահուան անխնայ մանգաղին կատարած հունձքը աննշանակ չեղաւ. Հայ գրականութեան համար ընդ միշտ պակեցեան նշանաւոր ոյժեր. ասոնցմէ մէկ քանին նոյն տարուան ընթացքին մէջ յիշատակած ենք արդէն. կը մեան հետեւեալները. Հայկունի, Ա. Ղաբեկեան եւ Տէմիրճիպաշեան, երէքն ալ Յաճկահայ:

Սարգիս Հայկունի, ըսն անուամբ Ղազարեանց՝ ծնած է Տրապիզոնի մօտ Չեֆանոս գիւղը իբր 1838. ուսումը ոչ թէ գարոյններու մէջ, այլ ինքնաշնտուածութեամբ կը սորվի եւ արդէն 1864ին իբրեւ ուսուցիչ կը խաւրովի Հանայ թրքախօս Հայ գիւղը, ուր կը բնայ յետոյ դպրոց մը: Քանի մը տարի վերջը (1872) Տրապիզոն գաւառաւոր՝ հոն ալ հիմնեց դպրոց մը եւ սխաւ ընդդէմ՝ բռնակալ կառավարութեան պարտի ծածուկ եւ ապա յայտնապէս թղթակցութիւններով լրագրաց մէջ: Ասոր հետեւութեամբ բանտարկուեցաւ եւ Տաղիւ ազատելով Արդուին գնաց, հոն դպրոցական խնդիր մը կարգի գնեցնելու համար, զոր յաշողութեամբ գլուխ հանելով՝ եօթը ամսէն դարձաւ Տրապիզոն: Հոս երկար չմնաց, այլ Աշտիկերտ անցաւ, ուր քանի մը տարի ուսուցչութեամբ զբաղեցաւ: Իւր ազատական գաղափարներուն համար հարկադրուեցաւ թողուլ Յաճկաստանի հողը եւ անցաւ Կովկաս եւ Պարսկաստան ի վերջոյ Էջմիածնի մէջ դադար առաւ (1893), ուր տարիներով վարեց զանազան պաշտօններ: Այս ժամանակամիջոցին էր, որ իւր հաւաքած նիւթերը կարգի կանոնի բերաւ եւ նորանոր հաւաքումներ ըրաւ: Գրեթէ թողեալ Լքեալ վիճակի մէջ տեղի ունեցաւ իւր վախճանը (17 Հոկ. 1908 Հ. Տ.), առանց Հայ հասարակութեան ուշադրութիւնը գրգռելու:

Մեծ արգիւնք ունի Հայկունի Ազգագրութեան համար ընդհանրապէս. բայց առանձին Հայ Ազգագրութեան պատմութեան համար իւր ծառայութիւնը արտաքոյ կարգի է. ինքը ի գերազանցէ, ցայժմ այս ճիւղով զբաղողները եթէ ոչ իբր սկզբնական ձեռնարկու, բայց իբրեւ ան-

խոնջ հաւաքիչ ժողովրդական մտաւոր գրականութեան անթիւ անհամար արտագրութեանց: Իւր հաւաքած եւ գրի առած ազգագրական նիւթերը ընդարձակ հատորներ կը լեցնեն: Գ. Խալաթեանցի խմբագրութեամբ հրատարակուած «Իմինեան ազգագրական ժողովածուի», Բ. Գ. Ե. Զ. հատորները ամբողջապէս Հայկունիի հաւաքած նիւթերը կը պարունակեն: Ասոնց մէջ պարունակուած հում նիւթերն ուսումնասիրութեան առարկայ ընել գիտնականներու գործն է: Հայկունի՝ յիշեալ հատորներէն զատ ունի ուրիշ հրատարակութիւններ: «Բագրեւանդ» Զարաշխ գաւառ, աշխատութիւնը (տպ. Ազղարշապատ 1894), թէպէտ Սրբանմանանի գրածներուն չի հաւասարի նկարագրութեանց գեղեցկութեան, լեզուի եւ ոճի մօրիւնակութեան եւ վեհութեան կողմանէ. բայց իբր տեղագրական երկատիրութիւն՝ մանրամասնութեան հետ ճշգրտութեան առաւելութեամբ նշանաւոր կը հանդիսանայ: Իբր յաւելուած կցած է քանի մը ձեռագիր գրոց վրայ համառօտ տեղեկութիւններ. դժբախտաբար յիշատակարանները տեղ տեղ կը ճախտած է: Բ. մասը տակաւին ըլլալ չէ տեսած, որ, ինչպէս Էնդիմարը կը յայտնէ, պիտի սպորուանէ Իսպրահիմովայ Հայ ժողովրդեան սովորութիւնները եւս եւս: Ազգագրական ժողովածուին մէջ չեն զետեղուած նոյնպէս հետեւեալները. «Բարակ շահ եւ անուշ շահ», (Ազղարշապատ 1901), «Լուսնութիւն եւ Սամուէլ Լովին», Բիւրակն լեռներու վրայ Հայ հովիւն ու հովու Տին (Ազղարշապատ 1895), արտպ. «Արարտ», հանդէսէն, «Մօքոս» ժողովրդական վէպ (Ազղարշապատ 1896). «Յուսեփցի ազգատոհմ» եւ տարօրինակ աւազակ Աբրիհոմ՝ Տրապիզոնի Հայ գիւղերու մէջ 1795 — 1840» (Ազղարշապատ՝ 1905) են: Այս բազմաթիւ հրատարակութիւններով Հայկունիի հաւաքումները չեն աւարտիր. թերեւս Ազգագրական ժողովածուի մէկ երկու հատորներ եւս իւր հաւաքմանց յատկաբոլին: Ի վերջոյ յիշեք, թէ ըստ Գ. Խալաթեանցի եւ Զ. Տէր-Աստուածարեանցի, Հանգուցեալ պատարաստ է նաեւ գաւառաբարբառի բառարան մը, որով կը յուսանք թէ իւր հաւաքածուները շատերուն մասնէն չ'ըլլան:

Մարկոս Աղաբեկեան ծնած է Իզմիր (1830), եւ ուսումն անած Մուսթաֆափայէլեան վարժարանին մէջ (Պարիս): Իզմիր դառնալուն վերջը զբաղեցաւ հոն ուսուցչութեամբ եւ 1857ին աւուստուեցաւ Մեսրոպեան ազգային վարժարան: